

# ԿԱՄԱԿՈՐԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԵՒՆԸ

Գրեց՝

ԱՐՏԱՇԵՍ ՏԵՄՈՒՐՃԵԱՆ

(Երդիկացի)



1916

9142.925  
S - 31

5 OCT 2011

9(27.925)  
S-31

100 100

ԿԱՐԱՀՈՐԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԳՐԵՑ

ԱՐՏԱՇԵՍ ՏԵՄԻՐՃԵԱՆ

(Երգելացի)



1916

13.08.2013

7605

## ԿԱՄԱԿՈՐԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Գրեց՝ ԱՐՏԱՇԵՍ ՏԵՄԻՐՃԵԱՆ

Անցեալ տարի՝ Ամերիկաէն Կովկաս կամաւրներ զրկելու շարժումը՝ և այդ նպատակաւ եղած պրոպականտը՝ և ներքին եռուզեռը արդէն յախնի է ամերիկահայերու:

Տիթրօիթ անմասն չմնաց այդ եռուզեսէն:

Օդոսոս 7ին Տիթրօիթի Երգնկացիներու բացառիկ համաքաղաքացիական ընդհանուր ժողովի մը ունեցանք՝ ուր որոշուեցաւ սոսկ Երգնկացիներէ բաղկացեալ կամաւրներու խումբ մը կազմել՝ և երթալ մասնակցիւ կամաւրական ընդհանուր շարժումին՝ Աղջային Պիւրօի տրամադրութեան տակ:

Ժողովին մէջ՝ և ժողովին դուրս հանդանակութեամբ, ինչպէս նաև Երգնկացի Կրթասիրացներուն նիւթական օժանդակութեամբ՝ այդ նպատակին համար ծօտաւրապէս 4000 տոլարի դումար մը դոչացաւ:

Օդոսոս. 14—15ին զրեթէ 55 հոգիէ բազկացած Երգնկացիներու մեր խումբը ճամբար երաւ դէպի նիւեռք. Օդոսոս. 18ին Արբանիէլ մեկնելիք նաւը առնելու համար:

Սակայն անցազրի կարգագրութեանց յապազման պատճառով՝ այդ նաւը չկրցանք առնել և խումբը սարիպուեցաւ սպասել նիւեռք՝ յաջորդ նաւուն որպիսի մեկնէր ամսուս 29ին:

Նիւեռք մեր խումբին միացան 5 ուրիշ Երգնկացիներ ալ, և ուրիշ քաղաքներէ եկող շատ մը կամա-



ւորներով՝ պիւրօականներու մեր ընդհանուր թիւր մեկնելէ առաջ բարձրացաւ 260ի :

Անկեղծ ըլլալու համար պէտք է ըսելոր Հ. Յ. Դ. Կ. Կոմիտէն՝ ջանք և աշխատութիւն չէր խնայեր՝ այս խոնուած բազմութիւնը օր առաջ, և պատշաճ կերպով ճամբար գնելու համար, այս մասին իրենց ջանքերը գնահատելի էին :

Օգոստ. 28ին՝ Հ. Յ. Դ. Նիւ Եորքի Կոմիտէն խնջովք մը սարքած էր կամաւորներուն համար :

Ես այդ օր կարդ մը ուրիշ կարևոր խնդիրներով դրազած ըլլալով՝ չկրցաւ կանուխէն հոն ներկայ գտնութիւն՝ Գիշերը՝ ժամը 12ին մօտերը ընկերով մը հետ հօլը կը մտնենք՝ ուր կը գտնենք հոծ բազմութիւն մը : Ստենապետը կը խնդրէ որ ազիս ժողովուրդը մեկնի՝ թողլով կամաւորները առանձին՝ ուրոնց մասնաւոր և առանձին ըսելիքներ կացին :

Այս ազդարարութեան վրայ՝ ժողովուրդը հեռացաւ, և կամաւորները մնացին առանձին :

Բեմ կուզան խօսելու, Զատիկ, Զթճեան և ուրիշներ. բոլորն ալ խրախուսելով զացող կամաւորները՝ և մասնաւորապէս շեշտելով որ կուսակցական նեղամութիւնը բոլորովին մոռնան՝ վաղուան նաւուն վրայ մանաւանդ ուր պիտի ըլլալին նաև ուրիշ կուսակցութեանց պատկանող կամաւորներ :

Այս կարգի անխրարական, բարի և ներշնչող խօսքերէ վերջ՝ կամաւորները հրաւիրուեցան ուրիշ կենաւ իրենց հանդիսաւոր երգումն ընելու համար :

Արարողութիւնը վերջացած էր, և աղաջք մեկնեցան խանդավառ՝ վաղուան ճամբորդութեան պատրաստուելու :

Ժողովի տակաւորութիւնը խորունկ էր իմ վրաս,

ուրախ էի մանաւանդ արտավայտուած անխրարական և արյանուէր ոգիին համար :

Մասամբ այս տակաւորութիւնը և մասամբ վաղուան մասին մտածումներ զիս անքուն պահեցին ամրող գիշերը :

Օգոստ. 29 կիրակի առաւօտ է : Մինչ մենք տենազոտ՝ կանուխէն կը պատրաստուինք նաւ երթարու, անձրեն ալ անդադար կը տեղայ դժուարացնելով մեր և զուքերուն փոխադրութիւնը դէպի նաւ :

Նիւ Եորքի փողոցներուն մէջ ազդ անձրեսու օրը միայն Հայն էր որ կերեկէր, կամաւորներու և ողջերթ մազմազներու բազմութիւն մը, և վերջապէս անցագիրներու և տոմսերու բաշխումէն չետոց նաւ կը մտնենք :

Երեկոյնան սուլիչը կ'ազդարարէ նաւուն մօտաւուտ շարժումը՝ ացցելուներն ալ կը մեկնին մնաս բարովներով՝ ու նաւը ճամբար կ'ելլէ հուրբաներու և երգերու տարափին տակ : Կ'երթանք աչքերնիս չառած նիւ Եորքին որ հետպէսէտէ կը հեռանայ ու կը պղտիկնայ :

Այդ գիշեր ամէն մարդ զրազած ըլլալով իր պառկելիք տեղը որոշելու համար՝ ընկերական ժողով կամ տեսակցութիւն չկրցանք ունենալ :

Հ. Յ. Կ. Կոմիտէն նախապէս 11 Հոգիէ բարձրացեալ յանձնախումբ մը ընտրած էր զեկավարելու համար այս 260 կամաւորները, որ կերթացին ուղղակի Պիւրովի հասցէին : Ես մէկն էի այդ տասնեւմէշէին :

Օգոստ. 30 առաւօտեան նախաճաշէն չետոց լուր կուտան ինձի որ յանձնախումբը ժողով մը պիտի ունենայ :

Ժողովը կը գումարուի բացօթեայ՝ նաւուն վեր-

նաւարկին վրաէ, և իրարու լաւ մը ծանօթանալէ վերջ  
կորոշենք զիւան մը բնարել, եղած ստիպումներուն  
տակ առենապետութիւնը ես կ'ընդունիմ, քարտու-  
զար կը նորուի Հրանտ Վարդանեան՝ Տիթրօփթի Կո-  
միտէն, իսկ զանձապահ՝ Տոքթ. Մուրատեան, որ  
չետոյ փոխանցուեցաւ Խաչիկ Մելիքեանին՝ դարձեալ  
Տիթրօփթի Կոմիտէն:

Այս ժողովին մէջ որոշում տրուեցաւ նաև՝ պար-  
բերաբ հրապարակացին բաց ժողովներ ունենալ  
ուղիղ կամաւորներուն համար և առանց կուսակցա-  
կան խոփրի:

Կարծէ հոս ըսել թէ մեզէ զատ որո՞նք էին միւս  
կամաւորները: Հոն կային 14 Ս. Դ. Հնչակեաններ,  
որ կերթացին իրենց այնքան հոչակուած Հնչակեան  
հրդ Դրուժինացին, զոր քառարանելու համար շա-  
տեր կոկորդ կը պատոէին Ամերիկացի մէջ՝ իսկ ու-  
րիշներ ալ այնքան ջերմեուանգորէն՝ կարծես հայ ազ-  
դին վրկութիւնը կը փնտոէին զայն իսպառ ուրանա-  
ռու մէջ:

Կային նաև քառասուն և հինգ Վերակազմեալ ե-  
րիտասարդներ որոնց ո՞ւր կամ որո՞ւ երթալը մեզի  
համար այն առեն առեղծուած մըն էր: Առնք ա-  
ռաջնորդ ունէին իրենց նիւ Եորքէն ձիմ Զանկալեան՝  
Երկար տարիներ ամերիկան զինուորական ծառա-  
ցութեան մէջ փորձուած՝ հեղ, անձնուէր, հայրենա-  
մէր և իրապէս օրինակիլի ապնիւ հայ մը: Զանկալ-  
եան իր այս ապնիւ բարեմասնութիւններուն պատճա-  
ռաւ արդէն սիրելի դարձած էր մեզ ամէնուս:

Քարտուզար Վարդանեանի հետ առանձին խոր-  
չըրդակցութեան մը մէջ որոշեցինք դիմել Զանկալ-  
եանին որպէսզի իր խումբն ալ միացնէ մերինին դնե-  
րով զանոնք ալ Պիւրոցի տրամադրութեան տակ:

Զանկալեան կը յաջտնէ մեզ որ ինքն արդէն ըս-  
կըզբունքով մանր խումբերու՝ և հասուածա-  
կան ձեռնարկներու համակիր չէ, և կը բաղձայ ամ-  
բողջ կամաւորական շարժումը միակ ու կազմակեր-  
պուած զիկավարութեան մը տակ տեսնել, սակայն և  
կաւելցնէ, նախ թիֆլիզ երթալ պէտք է և հոն կա-  
ցութիւնն ու պայմանները տեսնելէ չետոյ որոշել:

Նաւուն վրաէ ամբովզ ճամբրդութեան միջոցին՝  
ծեր՝ հասարակ մահկանացուներուս մէջ չկար ոչ  
հատուածական տարիերութիւն, և ոչ կուսակցական  
ողի, այլ միայն մէկ գաղափար — Հայ էինք մենք:

Մեզու. 14ին՝ կը հասնինք Արխանկէլ: Տղաք-  
ները նաւէն զուրս հանելէս առաջ անոնց համար կար-  
զագրութիւն պէտք էր ընել՝ և այդ նպատակով՝  
Վարդաննեան Հ., Տէօքէն ծեռան Խորէն, Զանկալեան և  
ես, անձիջապէս քաղաք կերթանք նահանդապեար  
տեսնելու: Գիշերը ժամը տասնին հազիւ կը յաջո-  
ղինք տեսնել նահանդապեարը, որուն բնակրանը նու-  
ծըն էր: Իր սենեակէն դուրս կուղայ վերջապէս՝  
ստափ վրաց մեզ ընդունելով, ու ծանօթութիւններէ  
յետոյ ն. Վունութիւննէն կը խնզրենք որ կարզագրու-  
թիւն մը ընէ աղալոց առժամեալ բնակրան մը յատ-  
կացնելու և օր առաջ՝ մեզ և մեր հետր գտնուած 25  
սնտուկ զինքերը թիֆլիզ զրկելու համար:

Մեզ զրկելու մասին նահանդապեարը խոստացաւ  
ձիջ այդ իրիկուն իսկ հեռազերել Բեղրուկսատ՝ վրա-  
տահեցնելով նաև որ 2-3 օրէն պատասխանը պիտի  
դար: իսկ աց 2-3 օրուան ժամանակամիջոցին ապա-  
հովցուց որ կը նային մէջ կենալ: Գալով մեր  
զինքերու խնզրին նախ առարկեց թէ առփիկա մաքսա-  
ցին պաշտօնէութեանց վերաբերեալ խնդիր մըն է և  
ինք չկրնար միջամտել՝ իսկ յետոյ խոստացաւ միջա-

մէտել և մեր մեկնած օրը մեզի հետ միենոյն կառաւ խումբով զրկել զէնքերն ալ:

Մեր նաւը քաղաքէն մէկ ժամ հեռաւորութեան մը վրայ խարիսխ նետած էր նաւին միջն փոխադրութեան իրը միջոց կը ծառացէին ժամը անդամ մը երթեակող Փէրի պօքեր, որոնք երեկոյեան ժամը 8էն վերջ կը զարդէին գործելի:

Մենք նահանդապետի հաւաստիքներուն վրայ մեկնեցանք, և պահուիներն ալ պառկելու տեղ չը դանելով, ամբողջ գիշեր փողոցները թափառական ստուցանք:

Առաւոտեան ժամը 9ին ատենները նաւ վերադանք տեսանք որ տղաքը իրար անցած են, և կը պահանջն որ վագրկեան մը իրենց թուզ տրուի քաղաք երթալ, առանց մտիկ ընելու և հաւատ ընծալելու մեր նախորդ գիշերուայ պատմութեան: Զէ՞ մի որ մի քանի շարաթ՝ «Հայրենիք»ի մէջ կարգացած էին թէ նախորդ կանաւորական խումբը ի՞նչ փայտուն շարգանքներու և ընդունելութեան արժանացած էր Ռուսերու և իշխանութեանց կողմէ, ինչո՞ւ մարդիկ նաւը մնացին՝ ու միայն յանձնախումբը վայելած ըլրար աց պատիները: Յանձնախումբի պատմութեանը մարդ չէր հաւատար հիմա: Հուրբա՛ գէպի քաղաք, ու մեր տղերքը կը լեցուին փողոցները թափառական՝ և տեսնելով որ իրապէս իրենցմով հետաքրքրուող չկայ՝ գլխիկոր նաւը կը վերադառնան—անշուշտ թոթովենցին հայհոյելով...

Միենոյն օրը նաւազին պաշտօնեաները առանց նկատի առնելու նահանդապետին հրամանը և մեր խնդրանքները՝ տեղացող անձրեւի տակ մեզ գուրս կը թափեն նաւէն բաց դաշտի մը մէջ անպատճառապար: Չանկալեան, Վարդանեան, Տէօքմէնեան և եսնորէնքա

դաք կը վազենք անմիջապէս եղածները նահանդապետին իմաց տալու, կարգադրութիւն մը՝ խնդրելու համար:

Կը հասնինք նահանդապետին նաւազին տունը՝ ուր կը հասնի նոյն պահուն նաև նաւազին ընկերութեան «մէնէնքըրը» իր արարքը չքմեղացնելու նպատակաւ: Բաւական վիճարանութիւններէ չետու նահանդապետը տեղի կուտաչ մէնէնքըրի պատճառարանութիւններուն:

Տէօքմէնեան կը պահանջէ զիտնալ թէ ի՞նչ պիտք ըլլաչ այս 320 կամաւորներու վիճակը վերջապէս, առոր վրայ մէնէնքըրն ու նահանդապետը պահ մը առանձնանալէ չետու կիմացնեն մեզի թէ՝ նաւազին ընկերութիւնը ունի տուն մը՝ ոչ չատ հեռու մեր նաւին կեցած տեղէն, ուր ամէն յարմարութիւններ կան ուտելու և պառկելու, և չոն կը նանք փոխազրուիլ: Նահանդապետն ալ խոստացաւ մեզի ամէն օր Հաց՝ շաքար, պանիր զրկել, որպէսզի ըը նեղուինք, և ստիպուած ըլլանք ամէն օր քաղաք իջնել:

Նկատի ունենալով տղոց վիճակը՝ այդ ցուրաօվին բացատին մէջ և անձրեւին տակ, անտրառունչ կը նորուինք այս որոշումները՝ և կը պատրաստուինք շուտով մեկնիիլ:

Նահանդապետը մեզ հետ գրաւ Ռուս զինուորական մըն ալ որ միջոցներ ցոց տար և օգնէր մեզի մեր նոր բնակարանը փոխադրուելու համար: Տեղացող անձրեւին տակ դարձեալ փոքրիկ շոգենաւով մը հերթով կը փոխադրուինք հիմա՝ և երկու երեք անդամէն՝ շոգենաւը այս թրջուած զանգուածը ուշ ատեն անձանօթ տան առջեւը կը հանէ: Իմմիկրընք Հօմ չատ գէշ տեղ չէր, պատերուն վրայ առաստաղ կար վերջապէս, կաթսաներ կացին ջուր տաքցնելու, և

տեղ կար պառկելու : Լուսնալու մօտ էր արդէն՝  
մենք թրջուած ինկանք պատահած տեղը և քնացանք :  
Յաջորդ օրը առաւտօտ կըլլաչ ու կէսօր, բայց գեռ  
նահանդապետին ոչ հացը և ոչ պանիրը կուլպաչ,  
սաւք ջուրի կաթսան ալ գեռ կսպասէ նահանդապե-  
տի շաքարին, օրհնեալ հաւատք :

Քանի մը տղաք կ'առնենք մեր հետը քաղաք  
կերթանք գէթ այդ օրուան ուտելիքը հոդալու, միւ-  
նոյն ժամանակ այդ օրուընէ կարգագրելով ուտելիք-  
քի զնումներ ընելու և փոխադրելու համար մաս-  
նաւոր խումբեր կազմել :

Ապրելու այս պայմաններուն պատճառաւ գրժ-  
գոհութիւնը ծայր տուած էր՝ երբ յանկարծ Սեպտ.  
18ին լուր կը տրուի մեզ թէ Բեդրոկրատէն հեռազ-  
րական պատասխան եկած է, և կը հրամայուի պատ-  
րաստ գտնուիլ՝ Սեպտ. 20 Երկու շարթի առաւտօնան  
ժամը 10ին երկաթուղիի կայարանը՝ Թիֆլիզ մեկնե-  
լու համար :

Սեպտ. 20ին առաւուն ամէնքս ալ կանուխ ելած  
պատրաստ էինք, Զանկալեան նախապէս տղաքները  
խումբերու վերածած էր որ վակօններ մանելու պա-  
հուն չփոխութիւն և խառնակութիւն տեղի չունե-  
նար : Կայարանը կը հասնինք և բաւական սպասելի  
վերջ վակօնները կուգան, երեք տարրեր տեսակի,  
2րդ, 3րդ և բեռան վակօններ :

Հոյ ալ կարդապահութիւն չմնար՝ և ամէնքը  
մէկէն կը խուժեն գէպի լու վակօնները, ոչ մէկը կու-  
զեր բեռան վակօնը նստիլ, ու ճարահատ բոլորն ալ  
320 հոդի կը թիմենք այդ շինդ լաւագոյն վակօննե-  
րու մէջ :

Նահանդապետի խոսածան համեմատ մեր զէն-  
քերը մէզի հետ պիտի ըլլալին այս կառախումբին մէջ,

բայց ակսանք որ չկալին, և մէր այդ մասին զիմում-  
ներն ու հարցուփորձը կայարանի պաշտօնեաներուն  
մօտ ապարդիւն կը մնան :

Տէօքմէնեան զոր նախապէս մեր կողմէն որոշած  
էինք որ Արխանկէլ մնար և մեզմէ վերջ կամաւորնե-  
րուն վիւրութիւններ տար օգտուելով մեր փորձա-  
սութենէն, չոն կայարանն էր այդ պահուն և ճարա-  
հատ կատարուելինք յանձնարարել իրեն որ զէնքերուն  
ալ հետամուտ ըլլաչ :

Ժամը 11.30ին չոգեկառքը սկսաւ շարժիլ :

Արխանկելին 18 օր չոգեկառքով ճամբորդելի-  
չեաց, Հոկտ. 7ին կը մօտենանք Թիֆլիսի՝ Երգե-  
ցիկ խումբը պատրաստութիւններ կը աեսնէ, և հա-  
սակաւորները կազմ ու պատրաստ կը կենան խում-  
բին զրօշակները կրելու : Այս տենդուտ գործողու-  
թեան մէջ կառախումբը կանդ կառնէ նաւթուլուիքի  
կայարանը, Թիֆլիսէն միայն եօթը վայրկեան հեռու :

Հոն կայարանին Զին. Հրամանատարը յանկարծ  
զուրու կուզաչ, և կոշտ ու հրամացողական ճեւով մը  
կիմացնէ մեզ թէ արգելուած է մեզ զուրու ելլել կամ  
Թիֆլիս երթալ, այլ ուղղակի Երեւան պէտք է եր-  
թանկի :

Այս անակնկալ հրամանը կայծակի մը պէս իջաւ  
տղայց վրաչ, յուսախարութիւնը կատարեալ էր :  
Տղայք կը հաւաքումին յանձնախումբին վակօնը՝ ամէն  
կարգի պահանջներ ընելով :

Յանձնախումբը կարճ ժողովէ մը վերջ որոշեց  
զիս և Վարդանեանը ղրկել քաղաք՝ Ազգ. Պիւրօին,  
այս անակնկալ կարգադրութեան պատճառը հասկը-  
նալու, Զանկալեան և ուրիշներ ալ միացան մեզի,  
անոնք ալ իրենց ընկերները զտնելու և այս մասին  
անոնց դիմելու համար :

Բաւական դժուարութեւն կրելէ վերջ կը հասնինք զինուորական Շատրվ, ժամանակն անցած ըլլալով չոն Շատրի պաշտօնեաներէն ոչ ոք կը գտնենք:

Այդ տեղ կը հանդիպինք Ամերիկացէն մեզմէ առաջ եկող աղացոց, որոնք շատ կ'ուրախանան մեզ տեսնելով, բայց կը ցաւին մեր վրայ, և կըսեն թէ չստացա՞ք մեր համակները որ նորէն ելեր կամաւոր կուգաք:

Խօսակցութեան ժամանակը չէր սակայն, կը խնդրէնք որ մեղ առաջնորդեն Պիւրօխն գրասենեակը, կամ պատասխանատու մարդու մը քով:

Սարդիս Փափաղեան կառաջնորդէ մեղ Պր. Կարձիկեանին տունը, ըսելով որ Պիւրօն գործի չի խառնուիր, գործը զինուորական մարդնոյն ձեռքն է:

Այս խօսքը բաւական տարօրինակ թուեցաւ մեղ, շամնայն դէպս վերջաւորութեան սպասելու էինք:

Կը համնինք Կարձիկեանի տունը, և կը ներկայացնենք իրեն Կեդրոնական Կօմիտէի շանձնարարականը ուղղուած Ազգային Պիւրօխն, որու մէջ չի շուտած էր կամաւորներուն թիւը և իր կողմէ Յանձնափումբն յանձնուած Երկու հազար առլարի գումարը, խումբի արտաքոյ կարգի ծախքերուն համար, և կը յանձնարարէր Ազգային Պիւրօխն հաշիւ սպահանջել Յանձնափումբէն այդ գրամին համար:

Կարձիկեան նամակին վրայէն կանցնի ու. կը վերադարցնէ մեղ, բակով տարչք հետերնիդ ալա նամակը և դրամները Երկան՝ և յանձնեցէք Վրացեանին:

Մեր մէջ կասկածներ կարթնան, թէնչ կը նշանաւերնեան, յանձնելու մէկու մը որ անդամ ալ չէր աց մասնոյն, Երբ ինքը Պիւրօն հոն թիֆլոսի մէջն էր:

Նամակը Վարդանեան իր գրպանը կը դնէ և մենք

կը դառնանք Կարձիկեանին, հասկնալու, թէ՛ ի՞նչ է պատճառը, որ մեզ առանց դուրս հանելու ուղղակի Երևան պիտի զրկեն:

Միենոյն ժամանակ Կարձիկեանին կըսենք որ մենք զինքեր ունինք, և ստիպուած ենք անոնց թիվվլիս հասնելուն սպասել, կը բացատրենք մեր կրած նեղութիւններն և Երկար ճամբրութեան մը լոգանութիւններն, և կ'աւելցնենք որ տղայք անհրաժեշտ հանդիսափի մը պէտք կ'զգան:

Կարձիկեան ըսաւ նախ՝ որ, Թիֆլոս գուրս չելելու պատճառը իրենք չէին, ատիկա Ռուս կառավարութեան հրամանն էր—որուն պէտք էր հասզանդիլ, որովհետեւ ամէն բան հիմա Ռուս զինուորականութեան տնօրինութեան ներքմ էր, զինքերու մասին արսաւ որ կրնացնք Երկու հոգի միացն Թիֆլոս մնա, և Երբ զինքերը զանան տանիլ:

Այս որոշումները որչափ որ ալ խիստ թուէին մեզի պէտք էր հասզանդէինք, սակայն վստահ ըլլալով որ տղայոց մենք անձամբ այս պատճառաբանութիւնները և հրամանը չենք կրնար հաղորդել, և գոհացում տալ՝ այս պատճառով իրմէ խնդրեցինք, որ ընկերանակ մեզի մինչեւ Նաթուլուխի կայսրանը, և հոն ինք ուղղակի տղաց խօսի:

Կարձիկեան այս առաջարկին առարկեց՝ ըսելով թէ ինք թժիշկի պատուէրով տունէն գուրս չկրնար Ելել, մեր Երկար պնդումներուն վրայ, սակայն՝ բատիպուեցաւ ուրիշ մը կանչել մեղ հետ զրկելու համար: Ճէմալեան անունով մարդ մը Եկաւ, նոյնպէս զինուորական մարմնոյ անդամներէն, այս պարոնն ալ նախ դիմացաւ առարկելով թէ ժամադրութիւն մը ունէր այդ գեշեր, և վերջոյ ստիպուեցաւ տեղի տալ

Կարծիկեանի թախանձանքին, և ոռւսերէն լեզուով  
հրահանգներուն, ու ընկերացաւ մեղի:

Ճամբայ կելնենք և կը հասնինք Նաֆթուլուխի  
կայարանը:

Մինչեւ մեր կայարանը վերադառնալը Վեր. Հնչ.  
և Ա. Դ. Հնչ. տղաքները արդէն գնացեր էին առաջ-  
նորդուելով իրենց ընկերներէն: Մենք մեր տղայոց  
լուր կուտանք որ հաւաքուին և լսեն Պր. Ճէմալեա-  
նին, իբրեւ Ազգային Պիւրօին ներկայացուցիչ:

Ճէմալեան վակոնի մը վրայ բարձրանալով կսկսի  
խօսիլ, բացատրելով տղայոց Ռուս կառավարութեան  
հրամանը որ կ'արգիլէր կամաւորներուն թիֆլիս  
դուրս ելլել:

Անշուշտ եթէ ճէմալեան դիտնար թէ մեղի հետ  
կային ուրիշ կուսակցութեան պատկանող կամաւոր-  
ներ որոնք արդէն քաղաք գնացեր էին. այս պատճա-  
ռաբանութիւնը ինքն ալ անդոհացուցիչ և անտեղի  
պիտի գտնէր, ինչպէս գտան մեր տղայք:

Շատեր արդէն անմիջապէս ինդիր յարուցին թէ  
ի՞նչպէս կըլլայ որ Հնչակեաններուն կը թուզատրուի  
դուրս ենիլ՝ իսկ մեղի ոչ:

Մեր կայարան հասնելին առաջ հոն եկած էին նաև  
թիֆլիս թափառող Ամերիկահայ նախկին կամաւոր-  
ներէն ոմանք և տղայ պատճած էին թէ իգուիր հիւան-  
դութիւն կայ և օրական երկու երեք հարիւր մարդ կը  
մեռնին, և զգուշացուցած էին որ այս պայմաններու  
տակ իգուիր չերթան:

Մեր տղայք այս պատճառն ալ կը միշեն ճէմալեա-  
նին, և կը յայտնեն իրենց փափաքը Թիֆլիս դուրս  
ելնելու համար:

Ճէմալեան կը պատասխանէ տղայոց թէ դուք կա-  
մաւորներ էք մեռնելու եկած, ի՞նչ տարբերութիւն

կընէ. հա՛ պատերազմի դաւոր մեռած էք, հա՛ իգ-  
տիր հիւաննդութիւնով:

Ասոր վրայ աղմուկները շատցան՝ հետղետէ ըս-  
տառնախոն և հայոցական դառնալով: Ճէմալեան  
իր օձիքն աղատելու համար շուտով կառք մընստաւ և  
կծիկը գրաւ:

Կացութիւնը վատանդաւոր կը դառնար մեղի՝  
Յանձնախումբիս համար ալ, որովհետեւ մեր տղա-  
յոց մեծ մասը կը խորհէր թէ այս խաղին մէջ մենք  
ալ բաժին ունէնք և կարգիլէինք որ իրենց բողոքնե-  
րը ուղղակի Ազգային Պիւրօին չի հասնին:

Քառուը կատարեալ էր:


Թիֆլիսէն միայն եօթը վայրկեան հեռու, ուր կա-  
յին Ազգային Պիւրօն, և Զինուորական Շտամբը, «չ  
մէկը կար հոս՝ այս երկու հարիւր վաթսուն մարդուն  
խօսք մը հասկղնելու և գոհացուցիչ կարգադրութիւն  
մը ընկլու համար: Շտաերը արդէն սկսած էին Սմե-  
րիկայի մէջ երեմն Պիւրօին դէմ եղած քննադատու-  
թիւնները վիշել և իրաւունք տալ, այդ վայրկեանէն:

Վրացիներ և Ռուս ալ հոն հաւաքուած մեզ կը  
ծաղրէին:

Յանձնախումբի անդամներ սկսան տղաքը համո-  
զւել որ վակոնները լեցուին դարձեալ, երեւան եր-  
թալու համար որովհետեւ ժամանակը արդէն կարճ  
և միայն քանի մը բոպէ կար ու կառախումբը պիտի  
շարժէր:

Դեռ ամէնքը վակոնները մտած չէին շոգեկառքը  
շարժեցաւ: Մենք կը կարծէինք որ արդէն դէպի ե-  
րաբան կերթանք, և այդպէս էր կայարանի պաշտօն-  
եալի հրամանն ալ՝ բայց մէքենավարը սիսալ ըմբռնե-  
լով զայն՝ Թիֆլիսի համբան ձեռք առած էր:

Մենք գընթէ իսուն հոգիի չափ՝ դուրս մնացած



էինք նաւթուլուխի կայսրանք՝ ռիտելով շոգեկառ  
քին լանկարծակի երթը:

Կայսրանի պաշտօնեաները տեսնելով որ կառա  
խուժը սխալ ճամբարչէ յառաջ կեցթաւ փորձ կընեն  
կէս ճամբարչէն ետ դարձնել զայն, բայց չաջողելով  
հեռախօսով կը հրամանէն որ Թիֆլիս հասնելէն վերջ  
նորէն ետ դառնայ:

Ժամ մը վերջ շոգեկառը ետ դարձած էր Նութու  
լուխի կայսրանք՝ ուր կ'իմանանք որ Երզնկացիները  
Թիֆլիսի կեղրոնական կայսրանը դուրս ելած են:

Կամաւորներէն անոնք որ տակաւին կը մնացին շու  
դեկառքին մէջ՝ ամբան ալ դոհ չէին՝ բայց շուարած  
ու անստուգութեան ճատնուած, չէին դիտեր թէ ի՞նչ  
պիտի ընեն:

Ես և Վարդանեան նախ խորհեցանք մնացեալ տը-  
զաքն ալ դուրս հանել՝ և տանիլ Թիֆլիս, բայց աչքի  
դժուարութիւններ, ստիպուեցանք փոխել մեղի և այլ  
չումը:

Յանձնախուժը որոշեց որ ես և Վեհապետեանը  
անպատճառ մանք Թիֆլիս ցրուած տղաքը հաւա-  
քելու ինչպէս նաև մեր վենքերուն դալուն սպասե-  
ու, և աս որոշման վրայ մենք երկուքնիս պայուսակ-  
նիս առնելով դուրս կուգանք վակոններէն, և շողե-  
տոյ՝ կոկի շարժել դէպի Երեւան:

Բաւական թափառումներէ վերջ առաւօտեան ժա-  
մը 8ին առենները կը լաջողինք Զին. Շտապի ըսուածը  
դանել: Հոն կը հանդպինք մեր Երզնկացի տղոց որ՝  
ինչպէս ըսինք՝ դէշերը Թիֆլիսի կայսրանը դուրս  
ելած էին, կը տեսնենք նաև ուրիշ շատ մը կամաւոր-  
ներ՝ որոնց մէծ մասը հիւանդ ու վիրաւոր՝ Շտապի

ըսուած այդ վէնքին մէջ տախտակամածին վրաէ պառ-  
կած էին խոտերու վրաէ բոլորովին անպաշտպան և  
անխնած:

Եւ ահա հոն վարագովը մեր աչքերուն առջեւը կը  
պատոի, կը հասկնանք թէ՝ ինչո՞ւ այս մարդիկ-  
Պիրուականները, չէին ուզեր որ մենք Թիֆլիս դուրս  
ելինք և ամէն միջոց կը զործածէին ցոյց տալու հա-  
մար թէ Առու Զինուորականութեան կամքն ու հրա-  
մանը ացպիս կը պահանջէ:

Զին. Շտապի ըսուած տեղը կեղասառութեան տի-  
պար չէնք մըն է՝ հոն կը գտնուին այս որպէսթէ Զին.  
Մարմնոյ գրասենեակներն ալ, հոն պաշտօնէութեանց  
երեսը հազիւ թէ տեսնել կարելի է, National Bank  
գործողներու պէս՝ ժամը 12էն մինչեւ Յը հինգ վայր-  
կեան անցած՝ միայն պաշտօնէութեան երեսը կրնաչ  
տեսնուիլ:

Նկատի ունենալով աչքիս առջեւ պարզուած թըշ-  
ւառներու, վիրաւորներու և անօթի ու հիւանդ կա-  
մաւորներու այս տեսարանը՝ ու նկատի ունենալով  
նաև քառսացին և ընդհանուր անպատճամանատու  
վիճակը զօր անկէ լետոյ զիտեցի՝ ես չեմ կրնար այդ  
Շտապականներն ալ մեղադրել, անոնք վարձու մար-  
դու պէս՝ իրենց ամսականներու մասին միայն կրնա-  
ցին մատհոգ ըլլալ:

Այդ օր մէնք ականաես կը լլանք ապշեցուցիչ ու  
արդաշատելի այս վիճակին Թիֆլիսի մէջ, մեր այս  
առաջին ժամէն կը տեսնենք նախկին հարիւրաւոր  
կամաւորներ հիւանդ ու վիրաւոր վիճակի մէջ՝ այս-  
պէս անօթի, լքուած և անխնամ երեսի վրայ ձգուած:

Այդ օրը նախկին կամաւորները մեզի կը պատմեն  
թէ Վանի ծանօթ նահանջէն լետոյ՝ կորուսի կամա-  
ւորները ցրուել, ացպիս ալ կը լլանք՝ բայց լետոյ նո-

բէն կորոշուի վերակազմել, և այդ օրերը «Հորիզոն»ը ամէն օր կոչ կընէր նախկին կամաւորներուն իւրենց պատկան խումբերուն վերադառնալ բաց նախկին կամաւորներուն մեծ մասը անտարբեր կը մնար այդ կոչերուն հանդէպ:

Թիֆլիս էին հիմա նախկին կռուող գրեթէ բոլոր կամաւորները՝ ասոնց մեծագոյն մասը տաճկահայէր՝ եկած Ռուսաստանի ներսերէն, Եգիպտոսէն, Ռուսանիաէն, Պուլկարիաէն և ոմանք ալ Տաճկաստանէն պատերազմ ծագելէն իւտու փախած էին, ու ասոնք բոլորն ալ ընդհանրապէս եղած են լաւ կռուող ներ՝ 11 ամսուաց կամաւորական կռիւներու ընթացքին գերազանցելով և ապշեցնելով նոյն իսկ զօղագները, և զօղագներ իրենք կը խոստովանին այդ բանը: Ասոնք այն զինուորներն են որ մինչեւ Պիթլիսի առջեւ ցոռաջացած անկէ պարտաւորուած են ակամաչ ետ դառնալ, ու հոս են հիմա թիֆլիսի մէջ:

Թիֆլիս թափառող այս կամաւորները միայն հասարակ զինուորներէ չեն բաղկանար, ասոնց մէջ են հանակ Սեպուհ, Աւետիս, Նիքոլ, Արամազիս և ուրիշ հրամանատարներ, և բոլորն ալ Դաշնակցական հին խմբապետներ:

Ասոնց շատերուն կը ծանօթանանք ու բնական հետաքրութեամբ թէ կուղենք լսել կախներու պատմութիւնը, և թէ կը պահանջնենք դիտնալ որ ինչո՞ւ կը մէրժէին նորէն շարժումին մասնակցիլ:

Եւ անոնք կսկսին պատմել, ու տալ պատճառները Երկարօրէն, զորս ծիախն ամփոփելով պիտի կարելի ըլլալ ներկացնել:

Ա՛խ քաշելով, կըսեն, թէ՝ պատերազմի դաշտին վրայ իրենց ամէն կարգի նեղութիւնները զիրենք երբ չէին կընար ու չկրցան լքել: Վանի նահանջէն

յետոյ երբ կամաւորները կը ցըռուին ու տղաչք թիֆլիս կը լեցուին, հոտ է որ իրենց ջիգերը կը կոտրէն:

Աշխարհիս զանազան կողմերէն եկող, այս առանց կոչիկի, առանց լաթի, առանց գրամի, անօթի, և շատերը վիրաւոր ու հիւանդ, կամաւորներու զանցուածը՝ եղածին ոկէ՝ բախտին կը ձգուի:

Ոչ իսկ թիգէթի մը զլամ կրնան գտնել շատերը՝ չոս կամ հոն իրենց զլիսուն ճարը նայելու, վիրաւորներն ու հիւանդները ոչ մի գեղ, զարման, ինսամք կստանան:

Իսկ կամաւորներուն մէկ մասը որ իրենց քաղաքացիի լաթերը նախարէս Զինուորական Շատապը պահ տուած էին, գոնէ զայն ետ չեն կընաւը ստանալ:

Շտապականները անշուշտ խորհելով թէ մինչեւ Պիթլիսի առջեւ զնացող այս կամաւորները այս կամ ան պատճառով անդամ մըն ալ չեն կընար զառնալ և իրենցմէ զգեստ ուզել, իրենք զիրենք պարագով կը զտնեն և զգեստները կը ծախեն ու դրամը կը դրամանեն: Եւ հիմա ասոնց ոչ հիները կաչին, ոչ ալ նոր զգեստ կը արուէր: Ասոնց զէմ բողոքները զանազան ձեւի սպանալիքներու տակ կամ կը լուցնեն, կամ կը ցըռեն:

Միայն Անդրանիկ խիստ բողոքներով կարող եղած է իր խումբին միախն՝ խրաքանչիւր զինուորին համար տասնական բուլլի կորզել այս պղղակին տապակներէն:

Կամաւորները դիտէին որ տասն և մէկ ամսուաչ ընթացքին իրենց անունով՝ հազարներ ու միլիոններ էր որ կը թափուէր Պիթլիս, Ռուսաստանի ամէն հայարակ քաղաքը տուրքի տակ առնուած էր՝ կամաւորնուիրութիւններէ դուրս, և բուլլիներ կը հոռուիրատուութիւններէ դուրս, և բուլլիներ կը

մէին, բաց հիմա՝ թիֆլիսի մէջ իրենց ոչ հաց, ոչ դեստ, ոչ խնամք կար:

«Մւ զեռ էլի գնանք» կրսեն, որ ուրիշներ մեր աւ նույնը ու դիակներ շահագործելու այս գործը շարունակեն: Հոսմենք կը տեսնենք, կը սենք, որ այդ հաւաքուած դրամները կամաւորի համար չծախսուել զատ՝ չ ծախսուած նաև թշուառ ու մերկ զաղթականներու վրաչ, հապա ինչի՞ համար իրկուեցան, և ո՞ւր գնացին դրամները:

Մենք հիասթափ էինք այս անվիճելի իրականութեանց առջեւ, և նախկին կամաւորներու շարժումներուն նորէն չը մասնակցելու արդար ու անժխտելի պատճառներուն գէմ դիմաց զտանք ինքզինքնիս:

Երեք օր անցաւ այսպէս:

Մեր տպաք այս րոլոր եղածներէն՝ իրենց տեսածներէն և լսածներէն լուսաբրուած թէ՛՝ բաց տակաւին յամառ մտապրութիւն մը ունէին ութը օր հանդէ վերջ լծուիլ պարտականութեան՝ գէթ իրենց Ամերիկափ մէջ ըլրած ուխտին դաւաճան նկատուած ըրլալու համար:

Եւ ասիկա ինքնին պղտիկ պատճառ մը չ անշուշտ՝ երբ Ամերիկափ մէջ իրաց կացութենէն րուրովին անտեղեակ մարդոց առջեւ արդէն սկսած են «գասուլիք» ներկայացնել հոս վերադարձները:

Հոկտ. 10ին կէսօրէ վերջ՝ իմ բացակալութեանս, մէկը կուգաչ Շտապը, ներկայացնելով ինքզինք իրը Ազգացին Պիւրօի նախադարչը, և կը հրամակէ մեր արդ կամ անմիջապէս Երեւան մեկնի այդ երեկոյ:

Տղոց առարկութիւնները հանգստութեան պէտքի մասին եացն երեք շեն լսուիր, ու պայտասակներն ու տղաքը գուրս կը լեցուին դրան առեւ: Երեկոյեան

վեհապետեանի հետ վերադարձին խաղքութիւնը կը տեսնենք, և վեր կելէնք բացատրութիւն պահանջեն լու համար:

Հոն գտնուող պարոնը՝ շտապական մը, պատասխանատուութիւնը Ազգ. Պիւրօի վրայ կը ձգէ, իր ու սերը թօթուելով:

Բաց երեք օր թիֆլիս էինք մեր հացով, ջուրով և Պիւրօն մեղմով հետաքրքրուած չէ՛, միայն այս վայրկեանին էր որ կը հետաքրքրուէր տղաքը փիրուշան ու խալուանակ վիճակի մը մէջ դուրս թափելու համար:

Մեր տղաքը ճարահատ՝ այդ գիշերը կը դիմեն Վեր. Հնէ. և Սւա. Ռամկ. շտապը ինդրելով հիւրասիրել զիրենք մինչեւ որ նոր տեղ մը զտնեն և կը հիւրընկալուին անոնցմէ՝ երեք օր առանդ տրտունչի՝ աննկատ ընելով տեղի նեղութիւնը՝ ու անպատճէնութիւնները:

Նախկին ազերութիւններու վրայ աւելնալով նաև այս արտաքսումի բարբարոս արարքը, մեր տղոց հաւատքը բոլորովին խորտակուեցաւ: Թէ՛ մէկ քաշնին երթալու մասին տակաւին խօսքեր կընէին, բաց մէծամասնութիւնը կարելի չէր համոզել: Ես դեռ կը շարունակէի մեալ Պիւրօի Զինուորական Շտապը այն պատճառաւ մահաւանդ որ ստիպուած էի հոտ սպասել մեր զէնքերուն: Հոկտ. 12ին կը հաւաքութիւնք Սահ. Ռամ. Շտապը, և հաւաքարար ժողով մը կրունեանք վերջնական եղբակացութեան մը զալու համար: Հոտ ես կը խօսիմ տղոց բացատրելով որ՝ այս վիճակին մէջ երկար կարելի չէ շարունակել, զանձին մէջ հաղիւ քանի մը րուսլի կայ անալ շուտով կը հասնե, և փողոցները պիտի մնանք. կըսեմ իրենց թէ դուք ամէն բան մէր աչքերովը տե-

սաք, և լսեցիք, ազկու իմ կարծիքին կամ ուրիշներու խորհուրդին դիմելու պէտք չէք զգար, ամէն մարդ թող ներկայիս անձամբ իր դիրքը որոշէ, ե՞ս շամենայն դէպս ինծի համար որոշած եմ երթալ միանալ զինուոր ընկերներու:

Թուրթ մը և կապար մը կառնեմ ձեռքս և կառաջարկեմ որ երթալ ուղաղները մատ վերցնեն, միայն հինգ ձեռք կը բարձրանայ կամաւոր երթալու յօժարութիւն յայտնող՝ 50—60 մարդոց մէջէն:

Մեր գանձին մէջ գեռ կարծեմ կար երկու հազար և քանի հարիւր լուսպի, զոր կորոշենք բաժնել աղացոց այնպիսի արդար եղանակով մը, որ բոլորին ալ գոհացուցիչ ըլլար: Ու մեր գանձապետը դրամը բաժնեց, իւրաքանչյուրին ստորագրութիւնները պոնելով. այդ ժամէն խումբը իրը խումբ գոյութիւն ունենալէ զադրեցաւ, նկատի առնելով տիրող կացութիւնը, և տղոց մեծամասնութեան տրամադրութիւնները:

Ասկէ յետու թիֆլիսի մէջ մեր խումբէն մնացող տղաք թափառական, լքուած ու անսպաշտպան իւրաքանչյուրն ինք իր զլիսուն ճարը նայիլ ստիպուեցաւ: Ումանք գեռ կը թափառին անկարող ըլլալով ետ դառնալ, իսկ ուրիշներ ետ վերադարձան:

Մեր կամաւորներու մնացած մասին որ ուղղակի Երեւան մեկնեցաւ առանց թիֆլիս ելնելու—Վանեցիները արդէն ճամբան աներեւութացեր էին՝ իսկ մնացեալները երբ Երեւան կը հասնին, անոնց հագուստի և անպատրաստ, մէջ մէկ զէնք տալով ճամբան կը հանեն դէպի իդամիր Անդրանիկի հրամանատարութեան տակ:

Իդամիր տղացոց մեծամասնութիւնը կը հիւանդա-

նայ իսկ մնացածները կը շարունակեն ճամբան դէպի տաճկական սահմանադրութ:

Անդրանիկ կէս ճամբան ետ կը դառնայ տղաքը յանձնելով Սմբատին: Տղաք որ միացն Անդրանիկի վաստահելով մինչեւ հոն զնացեր էին, ասիկա տեսնելով կ'որոշեն բոլորն ալ զառնալ: Սմբատ այս բանը հասկնալով Վարդանեանը կը կանչէ և կազդարարէ որ ազգպիսի դէպի մը պարագային, առաջ զինք պիտի դնդակի բոնեն: Տղաք պահ մը ակամայ կը լոեն մինչեւ կը հասնին Ղըզըլիւզ ուր ազկու անկարելի կըլլայ առաջ երթալ հիւանդութեան և հագուստներու և հօշիկի բոլորովին աննարմարութեան պատճառաւ: Հոս ոմանք կը փախչին ինչպէս և Վարդանեանը, որ զեռ աս քառուը չուեսած Ամերիկայի մէջ ներշնչումով Ազգ. Պիւրօի փառաւոր կամաւորական շարժումը կը ջատագովիէր Դաշնակցական բեմերէն, մնացածներն ալ ակամայ կը քշուին առաջ յուսահատրախտին յանձնուելով:

Մէնք զեռ թիֆլիս էինք երբ աս փախչողներու և հիւանդներու խումբերը սկսան գալ և աւելնալ հոն եղողներու թիւին վրայ: Ասոնք մեզի գիմեցին միջամտելու Զինուորական Շտապի մօտ որ հիւանդանոց մանելու և ապրուստի միջոցներ հայթաշթեն իւրենց:

Վէհապետեանի հետ կը դիմենք Շտապին խնդրելով որ գոնէ հիւանդներուն տեղ մը տրուի, և երբ կը մերժուինք, կը փորձենք տասնական բուպի ուղել աս տղոց համար իրը ապրուստի և հեռագրի ծախս Ամերիկային դրամ բերելու համար, այս խնդրանքն ալ բացարձակապէս կը մերժուի:

Մարդիկ պարզ կերպով յայտնեցին մեզի որ իրենք չէին ուղեր որ ուեէ մարդ միջոց ունենար կարենալ

հոյ դառնալու համար Ամերիկա որպէսպի ճիտքել չպղոտութիւն։ Յետոյ ստուգեցինք որ սահսիօր հաստատած էր՝ և միջոցներ ձեռք առնուած էին արդէն՝ որ անհատական նոտակներ, ու Ամերիկացին դրամ ուզող հեռագիրները արգելութիւն, ամսպէս որ շատեր ստիպուեցան Թիֆլիսէն գործ ուրիշ քաղաք Երթալ և անկէ հեռագիրներ տալ իրենց բարեկամներուն։

Մեծ ջանքեր կը լլային իրականութիւնը ծածուկ պահելու՝ գէթ հեռու տեղերու համար։ Նոյն ինքն Միքայէլ Վարանդիան հեռագրի համար իրեն զիմող տղու մը—սա տղան Lowell, Mass. Գայնակ. Կօմիտէին կը պատկանի, և հիմա վերագրածած է—կը սէ. «չենք ուզում որ դուք Ամերիկա վերագանաք հօն մաքերը չպղառուելու համար։» Ահա այս պարագաներուն՝ կարծի Հոկտ. 19ին էր, Ամերիկացին դրկուած 160 մարդէ բազկացած երրորդ խումբը հասու, որոնց հետ մէկտեղ մեր Սրբանկէլ թողուցած ընկերը, և մեր զէնքի սնտուկները նորեկներու զէնքերուն հետ միասին՝ ամրող 45 սնտուկ։

Աս նորեկները Արքանկէլ կը հանդպին մեր ընկերէին ևս վերագրածողներուն ոմանց՝ և իր զառալիք կուգեն նոցիսկ ծեծել զանոնք։ Բաց հասան չոս, ուր սուտի և իրաւի խնդիր չէր կրնար ըլլալ, ու ոչ ալ կուսակցական վէճ մըն էր առ՝ որ միայն կարելի էր Ամերիկացի մէջ, չոս կար պազ և շօշափելի իրականութիւն՝ ու Ամերիկացին եկող կուսակցածոն անդամ չէր կրնար չաեսնել զախ։

Զինուորական Շտապը համած էր օր մը ժամանակ տալ աս աղոց թողլով զանոնք կաչարանը՝ շոգեկառքի վակոններու մէջ։ Ասոնք երր քաղաք կը մտնին իրենք ալ մտամբ դրութիւնը կը հասկնան ու ապշա-

հար ու հիասթափ կը զիմեն մեղի՝ իրբեւ Ամերիկացին ծանօթներու, և իրր իրենցմէ առաջ եկած խումբի անհատներու մեր խորհուրդը հարցնելու համար։ Ես չուզելով զիրենք ցուսահատեցնել խորհուրդ կուտան որ երթան կատարել իրենց կամաւորի ուխտը, սակած՝ կը սէ, որ կամ Դրօի և կամ Անդրանիկի խումբին մէջ մտնէք, ասոնք միացն բաւական խղճմըւորէն և մաքուր կերպով զեկալվարուած խումբելն ըլլալով, և կը խրատեմ որ երթալէ առաջ իրենց ըլլալսանները ոչ ծախեն, ոչ ալ Զին։ Շտապին լանձնեն որ անչաշտանաչ ալ պահ տան հաչ ընտանիքներու, որոնցմէ կարելի է ապահովաբար ետ ստանալ երր վերագանան։

Հետեւեալ օրը ասոնց մէծամասնութիւնը ճամբազ գրինք գէպի Երեւան։ Քանի մը օր վերջը աս խումբէն մաս մը Թիֆլիս կը հանդպին մեղի՝ ու կը պատմէն թէ՝ իրենց խումբը Երեւան հասնելուն պէս մերժած է կամաւորի լաթ հազնիլ և զէնքի տակ մտնել, արուած պատճառները զանց կը սէ հումել՝ թողլով որ ալ Ամերիկացի երրորդ կամաւորական խումբի պատճութիւնն ալ անոնց անզամներէն մէկն ընէ լառաջիկավին։

Էսէմ միացն որ ատոնց կէսը Թիֆլիս են ու կէսն Երեւան, մէկ քանին լաջողեցան ետ գալ Ամերիկա, և եթէ միացն անցաղը դիւրութիւններ, ու միջոց ըլլար բոլորն ալ պիտի վերագանացին։

Վերը ըսինք թէ՝ Ամերիկացին մեղի հետ բերուած զէնքերը՝ աս վերջի խումբի զէնքերու հետ միասին Թիֆլիս հասան՝ բաց Երեւան չկացին։

Զին։ Մարմնու լուր կուտանք—ոչ մի հետաքըլք բութիւն։ Աղդ. Պիւրօին կը զիմենք, դարձեալ ապառաժ անտարերութիւն, հակառակ որ աս որն-

տուկներուն մեծ մասը Աղդ. Պիւրօի հասցէին կերթար :

Զանկալեան իրենց զէնքերուն համար, և Վեհապետեան ու ես մեր խումբի կողմէն, Մշեցի Մուրաս և ուրիշ մը երրորդ խումբի կողմէն, դործի կսկսինք՝ առանց օդնութեան ու անլեզու :

Գովքերու մանրամասն ցանկը պատրաստած՝ մաքսատան կը գիմենք, ծախքեր կընենք, ու ամրող շարաթ մը օրինական թուղթեր պատրաստելէ ու ձեւակերպութիւններէ յետոյ է որ՝ կը հասկցնեն մեզի թէ զէնքերը առանց Փոխարքալի հրամանին անկարելի էր ու մէկուն ցանձնել :

Բաց ո՞վ պիտի առնէր այս հրամանը, մեզի պէս անլեզու, անծանօթ, անպաշտօն երիտասարդնէ՞ր :

Վեհապետեան և ես նորէն Շտապին կը դիմենք, իսկ Մշեցի Մուրաս և ընկերը Շտապին վրաչ հաւատքին կրասնցուցած ըլլալով՝ Մեսրոր Եղիսկոպուին կը դիմեն, իսկ Զանկալեան Գնդապետ Տէրմէնին աջակցութիւնը հայցելու կերթայ՝ բաց բոլոր ի զուր :

Շտապը ճեղ զրկեց մի ոմն Զարիֆեանի քոյլ, Թուսական Զին. պաշտօնեաչ մը, և ըստ երեւութին աղնիւ մարդ մը, որ սական հաւերէն չէր կընար խօսիլ, այս սրաբոնը վերջապէս խոստացաւ միջնորդել Փոխարքալի մօտ, ալպէս ըրաւ կամ ոչ չեմ կընար ըսել :

Թուսական տոմարով նոյ. 12ին բացարձակապէս ու վերջնականօրէն մերժեցին ճեղ մաքսատան մէջ, ուր ցոյց տուին ճեղի զէնքերուն գրաւուած ըլլալուն վերաբերեալ զինուորական հրամանապիր մը՝ և որսան կը լիչէմ, 46րդ Պօլքի Զինարանը խրկուած ըլլալը :

Ապշած՝ մենք իրարու երեսը կը նացինք, ու լոռւթեան մէջ զլմիկոր կը վերապառնանք :

Ափսո՞ս, 45 սնտուկ զէնք կորսուած և հայ գործաւորին տուած դրամը փճացած։ Բաց ո՞վ էր աս բոլորի պատճառը՝ ու պատասխանատուն եթէ ոչ մի ոճն Վրացեան՝ որու հրահանդին վրաչ այդ զէնքերը Ամերիկային դրկուեցան, Վրացեան՝ որ հիմա թիվիլս կը դանուէր՝ Երեւանէն լքուած կամաւորներու վիրաժառութիւնէն փախած ըլլալով, և հոս զբաղած էր աղղասիրաբար Ամերիկայի հայ թերթերուն մէջ շնչ. Երդ դրուժինավի ուրացումով՝ ու կառքով հաճուալի պատճաներ կատարելով։

Մինչդեռ մենք սակաւին զէնքերով կզբաղէինք ու անոնց վերջնական գրաւման ճնշող մտածումներուն մէջ էինք՝ ցանկարծ լուր կուտան ինծի՝ որ Ամերիկային մասնաւոր հեռազիր մը եկած է Ազգային Պիւրօին հետեւեալ կարուկ լուրանդակութեամբ։ — «Թորու ձէնկզեան, Վաղարշակ Առիկեան և Արտաշէս Տէմիրնեանը պատժեցէք Տիթրօիթի Երդնկալի Կօմիտէ այս ատորագրուած։»

Անշուշտ պատժել ըսելով տէրօրի ցանձնել պիտի հասկուուէր Կովկասի մէջ։

Հեռազիրը զրկող այդ կոճղագլուխ մարդիկ կըրնալին արդեօք վայրկեան մը մարդ ըլլալ հասկնալու համար թէ՝ եթէ կաչին մարդիկ որոնք տէրօրի պէտք էր ցանձնել այն ալ ան մարդիկն էին որոնց կ'ուղղէին այդ հեռազիրը։

Ու ի՞նչ կը նշանակէր աս, չէինք կընար ըմբոնել, ու վայրկեան մը կասկածեցանք որ Տիթրօիթի Կօմիտէին գործը ըլլար՝ մինչեւ որ ստուղեցինք թէ անհատներու մտքին ծնունդն էր։

Բաց ի՞նչո՞ւ և ի՞նչ կը նշանակէր պատժել մեղ,

մեր աշխատութիւններո՞ւն համար, ի՞նչ կը նշանաւ կը պատժել թորոս ձէնէվեան, որը իր ձրի ծառաւ ցութիւններէն դուրս՝ զուտ անձնական գրամ ըլլաւով իր կամաւորութեան համար 300էն աւելի տոլար ծախսած էք: Ժամանակը, սակայն, ճշմարտութեան ամէնէն լու բարեկամն է, ժամանակը երեւան պիտի հանէ պատժով իրապէս արժանիները, և նոյն ատեն ամօթահար պիտի ընէ Ատլանդեանի աս եղերքը նըստող «ուիշխաղար» ապուշները:

Ինչպէս վերը ըսփնք, մեր խումբը ցրուած ըլլաւով՝ և աս վերջի բոլոր եղածներէն ու մեր տեսածներէն՝ մենք ալ կատարելապէս հաւատքնիս կրոսնցուցած՝ կը մատծենք խումբին պատկանող կարգ մը գոյքերու մասին—հեռաղիտակներ, և ելեքարական լութիւն մը ընել, ու անկէ յետոյ մեր գլխուն ճարը նաւցիլ:

Ես և մեր քարտուղարը՝ տեղացի գործի տէր երդ զընկացիներու հետ ժողով կը գումարենք, մարմին մը կը կազմուի, և կ'որոշնք գոյքերը յանձնել այդ մարմին որպէսզի պատերազմէն յետոյ հաւաքարար յարձար դատուած լաւագոյն նպատակի մը յատկացընեն:

Ու մենք կը պատրաստուինք վերադառնալ: Ետ դառնալուս նաւուն մէջ կը գտնեմ մօտաւորապէս 40 հոդի, ալլեալ դունդերու պատկանող կամաւորներ որոնք Ամերիկա կը վերադառնալին:

Նաւուն վրայ կատակը արդէն կակսի—«Հոն՝ Ամերիկափի մէջ՝ մեր Հեռուէն վիճով ու վճիռ արձաւող կող աղաքները մեզի՝ ‘դասալէք’ պիտի անուանեն»—ու խնդալով վիրար «դասալէք» կը կոչէն: Կելենք նեւ Եորք, կը հանդիպինք Հնչ. և Դաշ-

նակ. Քլըսները ուր բուռն յարձակումներու կ'ենթարկուին աղաք նախապէս, իսկ լիտոյ գուրս ելլերու պահուն՝ կը խնդրեն աղոցմէ որ ինչ որ ըլլայ գուրսը բան մը չըսեն:

### ՇՑԱՊՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՊԻԼՐՈՆ

Թերեւս վերադառնողներէն ոմանք իրենք զիրենք չկրնալով արտապատել ստիպուին ըսել թէ ոչինչ գուցութիւն ունի կովկասի մէջ, ասիկա սիալ է: Ես պարզ եւ կարծ տեղնկութիւն մը տուած ըլլալու համար, թերեւս պիտի կրնամ զաղափար մը տալ բոլոր հետաքրքիներուն:

Ազգային Պիւրօ մը—չէնք մը գոյութիւն ունի, երկու սենեակներէ բաղկացած, մէկը զանձապահին և միւսը քարտուղարին յատկացուած: Հոն, ուր զանձապահը կը նոտի «քարտուղար»ի մը վրայ կէսը թանակով և կէսը մատափով գրուած՝ կախուած է Ազգ: Պիւրոյի անդամներուն անունները, իսկ օրուան որժամուն ալ երթաս այդ երկու անձերէն դուրս ուրիշ պիւրոյական մը չես կրնար տեսնել հոն: Թէ ասոնք ժողով կունենան կամ ոչ չեմ կրնար երաշխաւորել, ծիան դիտեմ թէ անդամները անունական են, և ըստացուած գրամները ամբողջութեամբ Շտապին, կամ զինուրական մարմնին ձեռքը կանցնի: Պիւրոյի անդամները մեծաւ մասամբ գուրսը գործի տէր մարդիկ են, և ըլլալով սոսկ անուանական չեն կրնար հսկել որ կեղծիքներ և զաղութիւններ չպատահին:

Զին. մարմինն է պատասխանատու, և բոլոր կեղծառաւթիւններն ու գրամաշորթութիւնները հոն է որ կը պատահին, և ասոնց դէմ է արդէն Կովկասահամական վերուն ու կամաւորներուն ալ բողոքը: Բայց ո՞վ են յերօն ու կամաւորներուն ալ բողոքը: Ասոնց քանիները Դաշնակցականներ առ մարդիկը: Ասոնց քանիները Դաշնակցականներ

Են, իսկ ուրիշներուն ալ գոյնը յացանի չէ։ Գործը ենքնին դաշնակցական գործ մը չէ, և դաշնակցականներէն շատերը ասոնց դէմ կը բողոքեն, ու կափառուառ որ գործը պաշտօնապէս դրուած չէ Դաշնակցական զեկավարութեան տակ որպէսզի կարելի ըլւար շահատակութիւններուն վերջ մը տալ։

Գործը ինքնագլուխ կերպարանք մը ունի, և ամէն կարգի շահատակուներ կողոպուտի ետեւէ են, և ուրիշոչնէ։ Ազգային Պիւրօն քօնթրոլ չունի Շտապին վրայ, բայց հեռուները կը կարծուի թէ մատակարարութեան գործը և պատասխանատուութիւնը ացդ կոչուող Շտապը պատասխանատուութիւնէ ալ չվախուալով կը գործէ։

Բոլոր մէծ ու պգտիկ մատակարարներ, և նոյնիսկ դուրսի մանրավաճառներ ու դնդագործներ որ հայրախու շինած են։

Մի ոճն Սիրաք մատակարարի պաշտօնով՝ 30,000 ըուազի գրպաննելով աներեւոյթ է հիմա, իսկ ուրիշարունակնե։

Շատ ուրիշ կեզմոտութիւններ կան զորս կրնամ մէկիկ մէկիկ թւել, սակայն զանց կընեմ։

Զեղմէ ոմանք կրնան արդէն ըստին ըստին համաձայն չաւատաւուացող մարդուն համար թեան, ու խղճի պարտք մը կատարած ըլլալու հաւաքուածին մէկիկ թիւն է համար մէկիկ թիւն։

Ու աս բոլորին պատճառով ու ասոնց դէմ բողոքուածին համար էր որ Անդրանիկի ինք թիւթիս եկած էր, ու կը կենար Ահարոննեանի տունը։

Կարժէ պատմել մեր խօսակցութիւնը Անդրանիկի հետ՝ սակայն քաղաքական պայմաններու պատճառ սով ներելի պիտի չըլլալ։

Աչսքամ կարելի է ըսել թէ, ան հոգիով հակառակ է բոլոր աս եղածներուն՝ սակայն անկարող է բան մը ընել, կաշկանդուած ըլլալով կարդ մը պատճառներ բավ։

Կամաւորներու մասին մեր գրածէն արդէն կերեւի թէ անոնք կան եկեր, և նախապէս անոնց թիւը մինչեւ 4000ի բարձրացած է, զանազան խումբերու բաժնուած՝ ունենալով վեց հրամանատարներ, Անդրանիկ, Դիր, Համասպ, Քեռի, Վարդան և Իշխան։ Ասոնցնէ առաջին երկուքը կարող, իսկ մնացածները զինուրական տեսակէտով ոչինչ արժէք կը ներկացնեն։

Ներկայիս կամաւորներու թիւը շատ քիչ է, ամենալաւ կուռող ուժերը հեռացած են, և ամրողջ կառամատորակոն շարժումը՝ իրենց ալ խոստովանուածեամբ կը գանուի Ռուս Զիր։ Իշխանութիւնն ձեռքը։ Թեամբ կը գանուի Ռուս Զիմա Ռուս կառավակամաւորներու ամրողջ ծախքը հիմա Ռուս կուտան բութիւնը կը հոգայ՝ և թուղթեր ստորագրել կուտան կամաւորներու կուտելու համար մինչեւ պատերազմ, մի վերջաւորութիւնը։ Նախապէս աչսպէս եղած չէ, ծախքիրուն մէկ մասը միայն Ռուսը կը հոգայ եկեր, ծախքիրուն մէկ մասը միայն Ռուսը կը հոգայ եկեր, իսկ միւսը Ազգ։ Պիւրօն։ Իսկ հիմա ոչ իսկական հայ իսկ միւսը Ազգ։ Պիւրօն։ Իսկ հիմա ոչ իսկական համար գրամի կական բանակ կայ, ոչ ասոնց գրամի համար գրամի պէտք, ոչ ալ հոս կարծուածին պէս՝ վրիժառութեան պատեհութիւն մնացած է հայերուն։

Ազգ, Պիւրօն, և Շտապի աս քառսալին և լուսական վիճակը՝ վիճակն է նաև Հնէ։ Երդ Դրու համական վիճակը՝ վիճակն է նաև Հնէ։ Երդ Դրու հինային, և անոնց կամաւորներուն՝ որոնց թիւը 400 է։

ԳԱՐԱՅԱԿԱՆՆԵՐՈՒԻ ՎԻՃԱԿԸ

Կովկասի մէջ ծօտաւորապէս 200,000 գաղթական ներ կան ներկայիս, որոնց մածամասնութիւնը ցըրած են դիւզերու մէջ, Ալեքսանդրապօլիք և Գանձակի կողմերը, մնացեալ մէկ մասը Թիֆլիսի, Իդմիրի, Էջմիածնի և Երեւանի քաղաքներու մէջ։ Անոնք որ դիւզերու մէջ են բաւական լաւ կը խնամուին տեղացիներէն, քաղաքներու գաղթականութիւնն է որ են թակաչ է թշուառութեանց, հիւանդութիւններու և ապրուստի։

Կովկասի մէջ տասն և մէկ տարրեր ընկերութիւններ կան, որոնց գործն է այս քաղաքներու գաղթականներուն օգնել, և Բեդրոկրատէն, Ռոստովէն, Մուկուտաչէն և Ռուսաստանի շատ մը քաղաքներէն հարուստ և աղքատ հաճերէ անսպառ գանձ մըն է կը թափուի Թիֆլիս այս գաղթականներուն թշուառութիւնը մեղմացունելու համար, բաց ի զր' ւր, բաց ի զր' ւր, անոնք անօրիութիւնէ, հիւանդութիւնէ և մերկութիւնէ տառապելով կը մեռնին, որովհետեւ գործը մաքր և կարող ձեռքերու յանձնուած չէ։ Իրաց այս կացութեան վրաչ գաղափար մը կաղմելու համար պէտք է հոն դանուել և տեսնել։

Դրամի առատութիւնը այս պայմաններու տակ ոչ մէկ բարեփոխութիւն կրնաչ առաջ բերել։ Թիֆլիս, ուր ծօտաւորապէս 200,000 հաճեր կան, և հաղիւ միւան մէկ—երկու հազար գաղթականներ եկեղեցիներու բակերու մէջ այս խեղմէրը՝ Ամերիկացի մէջ շատ լուած Մեսրոպ Եպիսկոպոսի աչքերուն առջեւ՝ լրած կը մեռնին և պարսիկներն են որ երբեմն առոնց օրերով անթաղ դիակները մարդասիրաբար փոսի մը մէջ թաղելու կը տանին։

Ես չեմ կրնար տեսածներս ամբողջութեամբ ձեզի բաել, ոչ ալ ներկաւացնել ինչպէս որ են Մեսրոպները։ Բաց կարժէ, շատ կարժէ Ամերիկահայերուն համար երթալ մերկ և սեպհական աչքերով տեսնել ամէնքն ալ։ Եւ կարծեմ միայն և միայն այն ժամանակն է որ այսպիսի թերահաւատ ժողովուրդ մը պիտի կարենայ հաւատաւալ։

ԿՈՎԿԱՍ ԳՏՆՈՒՈՂ ԿԱՄԱԿՈՐԻ ՄԸ ՆԱՄԱԿԻ

Mr. D. DABAGHIAN  
1033 Spring Garden St.,  
Philadelphia, Pa.

11, 15/15 Թիֆլիս

Սիրելի Տապադ.

Մենք կը կարծենք որա՞ն մը թէ այս համաշխարհացին, անօրինակ ու աննախընթաց օրերուն մեր դաշտաւոր երազներուն ու զաքցըրիկ լուսերու իրականացման մօտեցած ենք, սակայն դժբաղդարար ներկայ հայ իրականութեան մէջ կը տեսնենք որ աւելի եւս հեռացանք, մէկն ինքինքնիս գտանք կորստեան անդնդի եղթին։ Կը լիշեմ չեմ մոռացած երէկը ուր պատուց աղնիւ խօսք տուի գրել ձեզ այն բոլորը, ինչ որ հեռաւոր Ամերիկացի մէջ անտեղեակ ենք ու չենք դիտեր թէ ի՞նչեր կը կատարեւին մեր աչքերէն հեռու, մեզ անձանօթ գործի միջավացքը։ Երանի ձեզ, անկեղծ ու անաչառ ընկերներ, որ աչօր երջանիկ ու մաքուր մթնոլորտի մը տակ, անխոռվ և անվրդով կ'ապրիք։ Գրիչս ձեռքիս մէջ կը դողաչ ու զարցոչի արցունքը աչքերս կը մթագնացնէ, զրելու համար արցունքը աչքերս՝ որոնք ձեր մաքուր զգացուաները կը վիալաւորեն և ձեր համբուրելի զնուողութեանց առջեւ պատւարներ կը կանգնեցնեն։ Ներկայ կովկասեան

Հայ իրականութիւնը դէպքերով լիքն է . դէպքեր , սակայն պատճութեան վերաբերող , որոնց անսահմանութեան առջեւ , չուարած կանգնած էմ , ու չը գիտեմ որտեղից սկսեմ և ինչպէս վերջացունեմ , բայց ոչ , պարտաճանաչութեան համար անհրաժեշտ է կըրցածն նկարազրեմ : Թէրեւս ձեզ ծանօթ է թէ Ամերիկացի Նիւ Էօրփի Յանձնախութը ինը հոգիէ բաղկացեալ յանձնախումբ մը ընտրեց . մեր խումբը մինչեւ Կովկաս առաջնորդելու համար , այդ Յանձնախումբին մէջ մեր կօնմատէն Մկրտիչը և ես ալ կացինք , բայց ինձ յանձնւած էր գործուն պատասխանատու գերը զանձապահի : ԱՇ Տապաղ , մեր ճանապարհորդութեան նախնական օրերը , իսկապէս նախանձելի էր , և խումբի բոլոր տղայքները տոխւծ կորած իրենց կուրծքերուն տակ բոց ու կրակ ունէին , միատեսակ կրակ միենուն կացէն բանկւած , և այդ սիրտահը մէկ մէկ ծովեր էին անհուն վշտերով ալիկոծ , զրէժի սրբազն հուրով վառւած , և մենք տաշնորդեցինք այդ սարսափի և մահւան ճանապարհին ընթացող վրիժառու խումբը , մինչեւ Կովկաս : Արխանկէլ հասանք նոյն բարձր արածագրութեամբ և անպատճելի ոգեւորութեամբ , դժուններու խումբ մը հոյն հանգիստեցանք արդէն որոնք կը զնացին Ամերիկա , տակայն մենք երբեք չի սիրեցինք հաւատալ , այց ընդհակառակը նախատինքով պատ վերաբերում մը ցոյց տուփնք առանց հաւատ ընծակելու իրենց խօսքերուն : Ահա հասանք Մոսկվայ կարգով Ռուսով , նախիջեւուն , Պաքու և մինչեւ կեդրոն Թիֆլիզ , նոյն դժուններու խումբը , նոյն անվատահութիւնը հանդէպ գործապար մարդիններու : Վանի պատմական նահանջի առթիւ հայ ժողովուրդը այս արտակարգ ու անսպասելի աղէտի ներքեւ մնչուած իր ան-

ծրխիթարական գրութեան մէջ , դժունութիւն էր չարուցեր , և գաղթականներու գրութիւնը բոլորովին անկազմակերպ , սկսած էր ծայր տալ իրաւացի դժունութեան , բայց ասկէ շատ աւելին ու սարսափելին Վանի նահանջին ցրւած կամաւորներու աննախանձելի գրութիւնն էր : Եւ ահա աչսպափի լուսահատեցուցիչ միայնպաման վրդովեցուցիչ գրութեան մը մէջ էր որ հասանք Թիֆլիս . պահ մը բոլոր զանդատները ու դժուն ցոյցերը յանիրաւի նկատելով ուղեցինք պաշտօնապէս գիմել գործի մօտ զանւող անձնաւորութեանց և աշնուհետեւ ճշգել մեր գիրքը :

Նախ և առաջ դիմեցինք աղդ . Պիւրօի նախազահ Մհերով և պակուպսին մօտ և բոլոր գիտողութիւնները ներկացացը իրեն և այդ բոլորի համար բացարութիւններ խորքեցի : Թիֆլիզի առաջնորդը ինելով բարեմիտ և զարգացմած մի կղերական , սիրով տմրով երկու ժամ բացարութիւններ տուաւ մեզ . որով ջանաց համոզել թէ աղդ . Պիւրօն ընտրած է ժողովրդական քուչով , անաշառ և անկեղծ մարդկանցմէ , իսկ գալով շատերերի (Զին . մարմին) բրած զեղծարար ու ապիկար գործունէութիւնները թէ հաւատաթիւնումին , այդ բոլոր դժունութիւնները թէ ձիշտ են և թէ անձիչտ , բայց և աշնուկս գործի ժամանակ է լսաւ ոչ թէ պատասխանաւունները ճշտելու այց բոլորը ապագայի հարցեր են նկատել տուաւ : Խորհին չնորհակալութեամբ բաժնուեցաւ իր զրաւանեակէն և աչսպէս իմ ունեցած ծառացութեան հանդէսական գիմում կատարեկի աղդ . Պիւրօի անդամագամնքին գիմում կեդրոն թիֆլիս 18 անդամներէ ներու մէծամասնութեան մօտ , որոնք

կը բաղկանալ :

Աղդ . Պիւրօի տուած հրահանգին համաձայն երկու օր միայն մնալով Թիֆլիս խումբը առաջնորդեցի եւ-

րիւան, Զին. մարմիններուն : Ապրիւրինթոսալին աշխարհն է Հռու, գործ կաչ բաց ոչ գործող, Երեւանի մէջ ոչ ոք մեղ դիմաւորող, այն բոլոր ակնկալութիւնները ու երազները որ Ամերիկալին մեղ հետ փացիացիով բերեր էինք արդէն օդը ցնդեցաւ, և մեր ցոյսերը խորտակւեցան : Երեւան հասնելէ ցետու իմացանք, որ Հաջ կամաւորական խումբերը արդէն քացքաւած են նահանջէն լեռու, ու աչժմ վերակազմուելու վրայ են . Եօթ բանակներ կան որոնցին Ա. ը Անդրանիկին զեկավարութեամբ, Բ. ը Տրօլին, Գ. ը Համազասպին, Դ. ը Քեռիին, Ե. ը զեռ Հրամանատար չունի, Զ. ը Քեռիին, Է. ը Վարդանին, բաց առայժմ Վարդանը պահեստի գեր կը կատարէ . միւսներուն համար կը մարդէ, իսկ միւսներն ալ իւրաքանչիւրը պարտաւոր է 800—900 զինուոր ունենալ բատ Ռուս կառավարութեան նօր օրէնքին :

Մենք դիմեցինք ուղղակի Վարդանին բանակը և մի ամիսէ ի վեր է որ Հռու կը մարզուինք. սակայն եկուր տես որ կամաւորներու Ամերիկալին բերած անձնական ատրճանակները որ այդ տեղի Յանձնախումբի կողմէ սնտուկներու մէջ դրուած էր այժմ Թիֆլիզի մէջ ուռւս կառավարութիւնը մեզի յանձնելու համար արգելքներ կը յարուցանէ, և ես մի շարաթ է որ տղաներու կողմէն եկած եմ Թիֆլիզ գէնքերու կարգադրութեան համար, սակայն ամենավերջին տեղեկութեան համաձայն, փոխարքան վճռած է չի տալ հետեւեալ անմիտ պատճառարանութեամբ. որպէսթէ Հաջ կամաւորը պարտաւոր է զինուիլ այն զինքերով, ինչով որ ոռւս զինուոր մը կը հագւի ու կը զինուի : Ես ալ մտազիր եմ հէնց աչօր դիմել Ազգ. Պիւրօցի, երկու առաջարկներ ներկայացունելու, այս կերպով վերջ մը տալ այս անորոշ դրութեանը : Այդ

մասին ուրիշ նամակով մը կանդրադառնամ վասնպի զրելիք հետաքրքրական նիւթեր շատ կան, նամակներով կարելի չէ բացատրութիւններ գրել բաց քանի որ այլ միջոց չիկաց, պէտք է գոհ ըլլալ :

Ընկեր Տիգրան իմ քաղած ու ստուգած բոլոր տեղեկութեանց համաձայն Ազգ . Պիւրօն գոյութիւն ունի բաց նա արդէն խաղալիք է գործեր Զինուրական մարմնի ձեռքը, որ գրեթէ առ հասարակ Դաշնակցականներէ բաղկացած է . գործու գլուխ մարդիկ բոլորն ալ ուսահացեր են, և այն ալ ամբողջութեամբ կեղծ, բոլորը փողոցի անօթի թափառող մարդիկ լաւ ոռոգիկներով գործու գլուխ անցած Տաճկահաչ դատը կը շահագործեն . այս ամենուն հանդէպ մինակ անկեղծ մարդը գուրս եկաւ Անդրանիկ, որ միշտ ալ դժողու մնալ այս անվայի կացութենէն : Երեք շարաթառաջ կշմիածին գնացի իր մօտ մեր խումբը իւր բանակը առաջնորդելու ինդրանօք, ամբողջ երկար ժամեր մտերմական խօսակցութիւն ունեցանք իր մօտ, նա պատճեց այն բոլոր անցուղարձը, հաստատեց ժողովրդի գժգոհութեան հիմնաւոր լինելը, որ Եթէ կարողանաչի Անդրանիկի պատճանները գրի առնել, մարդու մաղերը կը ցցուին և ատելութեամբ կը լիւրին հանդէպ մեր տարիներով պաշտած գաղափարական մարդկանց : Տեսաչ և Վարդանը, ընդհանուր Հրամանատարը, որուն հետ շատ անդամ ժամերով խօսելու պատեհութիւն ունեցաւ, տեսաչ և բոլոր լիտրները, բաց այս բոլորը մօտաւոր պաղապաշին պարբանացի կը պատճեն Ամերիկալի մէջ մի միան առարեանացի կը պատճան մէջ հիմնաւորութիւն ունենամ :

Ուսահացութեան մէջ գործող ուժերը քիչ բացառութեամբ բոլորը կեղծ են : Մեր վարած ու վարելիք ուսութեամբ բոլորը կեղծ են :

կոխութ աննպատակ է, նոյնիսկ վրէժինդրութեան հըշ  
նաբաւորութիւն չիկայ, ավառ'ս մեր այնքան գոհու  
զութիւններուն որ ի զուր են:

Տաճկահայսատանի մէջ արդէն հայ չէ մտացեր:

Հայ ազասաւթեան հրմնաքարը փլցրուած է արդէն:

Հայ կամաւորը մի միայն անունով է, այլ անոնք  
դարձած են առ այժմ ոռւսական և պարտաւորուած են  
կառել առու թրքական սրատերազմի վերջը:


Երանի՛ ձեզ ընկերներ, Հազար երանի որ դոնէ  
բոլոր աս անցաւգարձերուն անտեղեալ կը մնաք:  
ականատես լինելու և ականջալուք լինելուն տարբե-  
րութիւնը շատ մեծ է, բոլոր ընկերներուն կարօսալի  
բարեւ:

Այս նամակը Ամերիկա եկող ընկերոջ մը հետ կը  
հասցնեմ ձեզ ազլազէս զրաքննութիւնը թուլ չի աար:

Մնամ ձերդ

ԵՐՈՒԱՆԴԻ ՓԱԼԱՆՃԵԱՆ

Զի լինի թէ կամաւոր զրկէք զզո՛չ:



16050

2



ԴԻՄԵՅ, ՀԵՂԻՆԱԿԻՆ

A. DEMURJIAN

2092 W. Jefferson Ave.,

Detroit, Mich.

Արմեն

H. ARSLANIAN

549 Tremont Street,

Boston, Mass.